

նական տեսակէտով։ Այս պատճառուա է գամ կ'ըսէին թէ մաքսաւորներու զղումը որ շատ խորայիշացիներու համար խզէի ու հետեւաբար անոնց փրկութիւնը անկախնդիր էր սա կ'ըսը՝ թէ «պէտք է հարկ րելի բաներ են»։

տալ կայսեր թէ ոչ», Վճարելով այդ հարկը՝ Հասկնալի է ուրեմն թէ ինչո՞ւ Փահածանոս թագաւորութիւն մը Սստուծոյ թագաւորութեան հետ փոխանակած չէին ըլլար միթէ։ Այս թէ ինչո՞ւ Հրեաները մասնաւորապէս կ'ատէին մաքսաւորները ու պարկեշտ մարդոց ընկերութենէն դուրս վատրած էին զանոնք (Ղուկ. է. 34) ու կը զգուշանային սեղանակից ըլլալ անոնց (Մատթ. թ. 11, Մարկ. թ. 16, Ղուկ. թ. 30), ու այսպէս բացարձակապէս զրկած էին զանոնք ժողովուրի հաղորդակցութենէն։ Արգիւստած էր նախնիս անոնց ուղրմաւթիւնը ընդունիլ ու դրամ փոխանակել հետեւնին։ Խարբիները մինչև ան-

գամ կ'ըսէին թէ մաքսաւորներու զղումը ու հետեւաբար անոնց փրկութիւնը անկախնդիր էր չին ներեր Յիսուսի յարտաբերութիւն ունենալ մաքսաւորներուն հետ և բարեցակամութիւն ցոյց տալ անոնց հանդէպ և թէ ինչո՞ւ ինքն իսկ Փրկիչը խիստ լիզու մը կը բանեցնէր անոնց գէմ, եթէ եղայրդ չմտ եկեղեցին՝ «հեթանոսի ու մաքսաւորի պէս թող ըլլայ անհկա քեզ համար» (Մատթ. միջ. 17)։ Ուրիշ անգամ մըն ալ կ'ըսէ։ ԱՄաքսաւորներն ու պոռնիկները ծեզմէ առաջ պիտի մտնեն Աստուծոյ թագաւորութեան մէջ» (Մատթ. ի. 31), գասնզի լսեցին Յովհաննէս Մկրտիչի քարոզութիւնը և ապաշխարեցին։

Հայացուց՝ Մ. Ե. Ն.

ԲԱՆԱՍԵՂԾԱԿԱՆ

Պ Ա Տ Կ Ե Ր Ա Շ Ա Ր Ք

Առ. . . .

Ա.

Ձին փայլեր եռ ացելրդ՝ թաքուն մեծ յոյսերով,
Ու չին բնաւ գուշակել ջանար անոնք նըշաններն
Խորհրդաւոր երկինքին. զի կը մնայիր դուն հակած
Ակոսներու խոտին վրայ ու այզիի ուռերուն.

Նորիզոնին ծիրը եր չէր բրունկած տակալին,
Դուրս կ'ելլիիր, գործիքները ուսդ առած, տուներէն.
Գիտէիր թէ մօս է օրն ու, առանց սին խօսերու,

Դուն կ'երթայիր ձորերու եւ սըրբասուն սիրտերու
Խոնարհութեանը մէջէն, լըռիկ, ան՛նց ետեւէն՝

Արոնց Յիսուս կը պատմէր առակներն իր գեղեցիկ։

Բ.

Ճըւմարտութիւն. զայն փոքրիկ մանուկ մ'նեզեց իրկրւան
Երփնապակւոյն վրայ, ուր կը ծաղկէին վարդենիք
Հրեւսակաձեւ պլացումով։ Այն ատեն ա'յնքան բարի
էր մարդը դեռ, որ կուտար իր պարզ նոզին՝ իրեղուն։

Անմեղութիւնն ալ կ'երայ առաւտօնան խոտերուն
Սըրսրվինին մէջերէն. անզէտ իսպառ քէ ի՞նչպէս
Խր բամպակեայ ըրջազգեսր քըրշուած է ցողէն:

Ու երբ կապոյս լուսընկան աղբիւրներուն մէջ վլճին
Կը դողդըղայ, ան զիտէ արդէն մատուր կախարդանքն
Նեօտագլւարն, սլրտագրաւ նուազներուն Վէռլէնի:

Գ.

Ու մանուկը կը փախչէր այն խաղամէն՝ ուր երեւն
Եղջիւրները դեւերուն կը բուրէին գար հոտեր:
Եկաւ իրկունն, հուսկ ուրեւն: Ու լոյսերը դըրախին
Նըլացուցին զայն սաստիկ՝ վերջալոյսով կարմիր.

Տեսաւ ան որ քեւերն՝ մեծ կաղնիներուն կենգանի
Կ'երկարէին քաղելու ասւզերն: Հովին մէջէն խուլ,
Աննելիսէն ծանրացած, միջոցին մէջ կուլային

Մեռելներն այն որոնց ձայնն ան առաջուց կը հանչնար:
— Ու երբոր այզը ծակեց գաղտնիքը վարդ զարդերուն
Արեւն ու սղան իրարու կը նայէին դէմ առ դէմ:

Թ.

Maurice Mardelle



Ա.

ԻՐԿՈՒԱՆ ՀԱՆԴԱՐՏՈՒԹԻՒՆ

Փոքորիկը անցաւ զերդ բրոչանի մ'անգղերու,
Լի վայրագ կառանչով:
Խաղաղ ծովն աւելի խուլ կոծիով կը ծեծէ
Խր զլուխներն ու ափերն:

Օհ, երկինքը լրացուած ի՞նչ հանդարս՝ այս իրկուն,
Այն վլճին ժամուն՝ ուր
Կը ցոլայ արծաք նաւն հայլիին մէջ մատուր
Անխորւուն կոհակին:

Խաղաղէ՛, սիրս իմ, քու մըրգիկներդ ալ նոյնպէս
Կ'անցնին, ու կ'անդորրիս:
Ժրայտելով տե՛ս բացուած երկնից վըրայ օրօնուին
Արմասի ծառերուն: